

(Մահակայ և Մաշթոցի»), մինչդեռ ուղղա-  
կի կորիւնի օ՛կարքը Մաշթոցի»ին մէջ կը  
գտնուի իր ըսածը:

Արդարութիւնը կը պահանջէ խոստո-  
վանիլ որ աւելի արդար և յստակատես ե-  
զած են հայազէտ օտարազգի քննաբաններ,  
ինչպէս Գուաշմիդ, Ֆելթթըր և Գէլցըր:  
Առաջինը՝ անպայման կորիւնի առաջնու-  
թեան և միւս զրոյններուն ազդէր ըլլալուն  
վրայ պնդելով, որուն համամիտ գտնուած  
է երկրորդը. իսկ վերջինը հեռուեալ ար-  
դար դատուած ընելով. «կորիւնի վստահելի  
վկայութիւնը. . . կորիւն գրեց իր ուսուչ-  
չին կենսագրութիւնը, որ Հայ մատենա-  
գրութեան սկզբնաւորութեան ժամանակա-  
կից և վաւերական միակ տեղեկագրութիւնն  
է»: Համեմատեցէք ասոր հետ Հայկ. Բա-  
նարանի մէջ կորիւնի վրայ արձակուած վը-  
ճիւրը. «խորհրդով իմն պատուաստեալ է  
կորեանն այլ և այլ հատուածս յԱզաթան-  
զեղոսէ և ի Բիւզանդայ», եւ այլն, դատում  
մըն է որ շատ համախոհներ ունեցած է մեր  
մէջ, և որ զուրկ է որեւէ հիմքէ:

Ի բաց առեալ Փարպեցին, չորս յա-  
ջորդող մատենագիրներ՝ գիտութեամբ թէ  
անգիտութեամբ, յաճախ խեղաթիւրած են  
կորիւնի բառերը, նախադասութիւնները՝  
հատուածներ բանաքաղած ատեն: Ոչ նը-  
ւազ զժրախտութիւն կրած է կորիւնի բնա-  
զիրը նոր բանասէրներու ձեռքէն, որոնք  
հին սխալները քիչ անգամ ուղղելով նորեր  
աւելցուցած քիչ, և հարազատ կորիւնեան  
բառերու նախադասութեանց վրայ ուղղում-  
ներու ձեռնարկելով, նոր խանդարումնե-  
րու և վրիպումներու զուռ բացած են, այն-  
պէս որ կորիւնի շատ գովուած և քիչ խը-  
նամով ուսումնասիրուած մատենիկը՝ վրայ-  
էն իբր 15 դարեր անցնելէ յետոյ, տակա-  
ւին չէ վիճակած՝ իր սկզբնական ուղիղ  
հարազատ ձեւին, կերպարանքին մէջ և  
մթին թուող տեղերը լուսարանուած՝ քննա-  
կան տպագրութեան մը, որ վայել էր այն-  
քան բացասիկ կշիռ և կարեւորութիւն ու-  
նեցող երկասիրութեան մը (\*):

Մանչեսթր ԳԱՌՆԻԿ ՅԸՆՏՐԳԻԵԱՆ

(\*) Այս իտէալին փորք ի շատէ մտանալ նկրտող  
տպագրութիւն մը լոյս տեսած ըլլալ կը կարծէ այս  
տողերուն գրողը:

### ՄԱՏԵՆԱԹՈՍԱԿԱՆ

Բարոյաշունչ Գեորգիւսեան. Փրօժ. Կ.  
6. Պէտլիօքիւսեան. Տպ. Պօսթան, 1926. 8<sup>0</sup>  
Էջ 135+5. Գին 1-50 Տօլար:

Բովանդակութիւն. Փրօժ. Պէշկէօթիւր-  
եանի այս հատորը, 135 էջերու մէջ կը պարունակէ  
68 Գերթուածներ. 51 ինքնագիր, 16 թարգմանու-  
թիւններ կամ Նմանողութիւններ, ինչպէս նաեւ վա-  
ղամեռիկ բանաստեղծ Գարեգին Պէշկէօթիւրեանի  
«Սրինգ» և Ռ. Որբերեանէ գրուած կենսագրական  
նօթքը մը Սրինգի Հեղինակին վրայ:

Նպատակ. Փրօժ. Պէշկէօթիւրեան իր բերթ-  
ուածներու այս հատորը կը ծօնէ երթորթըւոյն Գ.  
Պէշկէօթիւրեանի յիշատակին, ուր կը հետապնդէ  
«Բարոյական ճշմարտութիւններ», «Երախտսիչ պատ-  
գամներ» և «Հօգիի յոյզեր» արտայայտելու իւրա-  
տակը:

Իր այս բերթուածներու մեծ մասը բարոյա-  
շունչ բերթուածներ ըլլալէ աւելի կրօնական երգեր  
են, որոնց կը խառնուին բիշ թուով ազգային վերջին  
զժրախտութիւններէն դուրագլեւու եղերբերգութիւն-  
ներ, և ազգասիրական զգացումներու սովորական  
արտայայտութիւններ:

Հատորը կը բացուի «Այսօր» տիտղոսը ունե-  
ցող բերթուածով մը, որ ազօթք մըն է, և միա-  
ցածներու կարեւոր մէկ մասը կրօնական բարեպաշ-  
տիկ խանդավառութեամբ գրուած սովորական եր-  
գեր են, նիսի ունենալով Աստուծոյ գոյուիւնը,  
Անմահութիւնը, Յիսուսի առաքելութիւնը,  
Հօգիին գերագանցութիւնը ամէն բանէ վեր,  
Սրբաւորութիւնը, Ճշմարտութիւնը, Սեր, Զո-  
հողութեան ոգին, Համակրօթիւնը և այլն, և  
այս ամէնը կրօնական գեանի վրայ: Թարգմանու-  
թիւններն ու նմանողութիւններն ալ, որ կ'երևան  
այդ հատորին մէջ, նոյն նիւթերը կը շօշափեն ա-  
ւելի կամ պակաս:

Գրական արձէլ. Փրօժ. Պէշկէօթիւրեան  
աւելի գրուած հոգեկան և ասուածային բար-  
ժրացոյն իրականութիւններէ ու ճշմարտութիւններէ  
և բարոյական կեանքի բարձրացոյն արժէքէն, կար-  
ծես փոյթ չէ ունեցած իր բերթուածներուն տալու  
գրական արժէք մը: Գրեթէ ըրոր բերթուածներն  
ալ հասարակ տեղիքներ են բաւական խնամուած  
աշխարհարարով մը և տաղաչափական հեշտին ար-  
ուեստով մը արտայայտուած, որոնց մէջ կը պակ-  
սի կենդանի շունչը: «Բարոյաշունչ բերթուածները»  
իմ վրայ այն տպաւորութիւնը ըրաւ, ինչ որ պիտի  
ընէր բարոյական ու կրօնական չոր ու ցամաք ըս-  
կըզբունքներու տաղաչափութիւն մը:

Մեր այս դատաստանը պէտք չէ վերագրուի  
արդի հոգիներու սկեպտիկ մտայնութեան, որ համ  
չ'առնէր բարոյական ու հոգեկան գրուածներէ: Ատի-  
կա իրողութիւն մըն է անտարակոյս, և այդ իրող-  
ութեան առջեւ կը խորճիմ որ զերբ մը երբ բերթ-

ուածի արուեստով եւ բաւական ճոխ ու մարտը լեզուով մը դիմում կ'ընէ ընթերցողներու՝ պէտք է ծառուի ու ծաշակին մտա գալու ճիգ մը բրած ըլլայ իր նպատակին ճառայելու համար:

Կը փափարքով սակայն ի վեր հանել սա պարզան որ Փրօֆ. Պէշկէօֆի բան գիտէ մերթ իր բերթուածներուն մէջ հասնիլ այդ նպատակին, երբ զգացումի տարութիւնը եւ հարազատութիւնը կը լեցնէ իր բարեաւաշտի հոգին. այսպէս է «Մայն սա իւր մանկիկ» բերթուածը, որով հասնողով կ'արտաստակով սա բառեակները:


Փողբիկ շքուններդ երբ հրովին կուժիլս՝ ձրծելու սքմունդ, Կը հեծուի հողիս: Երբ բու գաւակներ ձուռնիկդ վրայ նստին, Սիրով Բեզ փառին Ու սան համբարներ Պիտցիւր որ անոնց Աչներուն մէջէն	Քեզի կը նայի Մայրդ անմալի: Երբ մանն դառնագին Վերջ սայ իմ կեանքին, Ու իմ հող մարդին Յանձնրի հողին, Յիւժ', որդեակ իմ, Որ մայրդ կարողին Կուրեանքդ մէջ Իր սիրովն անեւջ Կ'ստորի սակաւին:
--	---

**Լեզու եւ Տաղաչափութիւն.** Պէշկէօֆի բան բառ գտնելու դժուարութիւն չունի. նախադասութիւնները ուղիղ եւ ինձամով շինուած են. «Բերթուածներու լեզուն ստոյգ արժանիք մը կ'ապահովէ այդ զիրքին, եւ անոր տաղաչափական ղէկերէն ալ փորձառու եւ վաղժ շրջի մը զործն է շրթիէ առանց մեծ թեւութեան:

Այդ լեզուին եւ արուեստին մէջ ի յայտ կու գան Մայր Կրկրին աւանդութիւններն ու ժողովուրդագրութիւնները, ուսուցչական երկար փորձառութեանը մը մարդու:

«Բարոյաշունչ Բերթուածներու մասին մեր այս ամփոփ դիտողութիւններն ու գնահատութիւնները վերջացնելու պահուն, կ'ուզեմ դիտել սալ թէ այս բերթուածները իրենց տեղն ունին մեր ազրատ գրականութեան մէջ, պարզ, միամիտ, բարեպաշտ հոգիներու համար մանաւանդ, որոնք անոր մէջ սիւսի գտնեն իրենց կարօտներն, յոյզերն ու բաղձանքները երգուած, իրենց հոգիի պարզութեան ու մերկութեան պատկերին մէջ:

Գ . Մ .



**«Կրօնարարական եւ ընկերային շողակարուներ»:**— **Հեղինակ՝ Գարեգին Եպո. Տրապիզոնցի:**

Գեղարուեստական ճաշակով տպագրուած սիրունիկ երկ մը՝ զոր թղթատելով հասնոյր կ'զգայ մարդ: Գործ մը իր նպատակէն դատելու է անշուշտ: Հեղինակը իր երկին «նպատակ» դրած է «Տիեզերական ճշմարիտ Կրօնի եւ ընկերային առողջ Բարոյականի ներշնչումներ սալ ընթերցողին»:

Հեղինակին բարոգած «Տիեզերական ճշմարիտ

կրօն» է՝ Անձնօթին պաշտումը, Աստուածապաշտութիւն՝ շատ լայն առումով, եւ «ճամամարդկային եղբայրակցութեան» համագումն ու հուտար՝ իրր կենդանի ստճարը այդ «Տիեզերական կրօնին»:

«Տիեզերական կրօնը, կ'ըսէ ճեղնակը, իր «բիւրեղաշունչի» բարձրագոյն աստիճանին հասած, «իր մէջ կը բովանդակէ այս գաղափարական եւ անճերածեշտօրէն իրականանալու կոչում ճամեղբայրութիւնը: Ազգային կրօնը մը, որ այլամեծ է, որ «իր սեփական նախափրութիւններով օժտուած Աստուածն ունի, որ տիեզերական սիրոյ վրայ հիմնուած է, գրաւ մարդկային դրութիւն մ'է, ուրիշ ո'ր եւէ պրութեան նման թերի եւ փոփոխական: Չիկայ ճեթանասական կրօնը, չիկայ ճիշտական կրօնը, չիկայ բրիտանական կրօնը, չիկայ իսլամական կրօնը: Չիկայ պատուական որ եւ է կրօնը: Կայ «ժրիակ ու Եօժարիտ կրօն» մը որ կը միանալուին, «բարբ միտ կրօնները, որ Աստուած տիեզերքին» է եւ «Ամենուն Հայրը» անխախտ (ՇՈՂ. էջ 6-7):

Հեղինակին բարոգած այս **ԱՍՏՈՒԱՆՆԱԿՐՈՆՔԻՆ** (այս արտայայտութիւնը հեղինակիլը չէ) «կեանքն իսկ է». տպա ուրեմն ան կ'ստեղծէ ու կը պատահանէ ներդաշնակութիւնը, հուտարակառուութիւնը եւ համեմատութիւնը ամէն բանի մէջ: Ասի «անճերածեշտ կանոնն է նաեւ մարդոց միջեւ արդար փոխարարներութեանց: Սյս կանոնը մեր սովորական լեզուով էր լոյսներ բարոյական» (էջ 7):

Գարեգին Եպո. կ'զգուշանայ ստուտածարանել (էջ 73-Անձնօթը), բայց կ'ուզէ փիլիսոփայել: Իր փիլիսոփայութեան հիմնակէան է **ԱՅնասական Գերհայեցութիւն** . . . բայց իր այդ վրեժն ընթերցողները նկատի չ'առնեն, որոնք սակայն զինքը՝ հակասութիւններու էր սանին, եւ զորոնք կը հերքէ զորչի եւ մանաւանդ ներդաշնակ եւ զեղեջիկ սփի հարուածներով:

Եթէ ներուէր մեզ թելադրութիւն մ'ընել, պիտի առաջարկէինք որ երկարաշունչ **Իւզ** մը հրատմանէր հիմնադրելու եւ մեկնարանելու համար իր բարոգիլ ուզած «Կրօնը»:

Ինչպէս երկին «Շողակաթուներ» անունն ալ կը յայտնէ, բաւաստեղծական բարոգներու շարք մըն է ան, ըստ մեզ: Չեր անտարիտ է եւ բարձր բերթողական: Գրիչն ու ոճը ակունկանութիւն մը ունին, եթէ ներքին է մեր ժողովրդավար (democrate) գարուն մէջ, գրականութեան համար գրելու այս կերպը: Հասկնալի է անշուշտ որ փիլիսոփայական բերթողութեան լեզուն՝ ատկէ տարբեր չ'էր կրնար ըլլալ:

Փիլիսոփայական բանաստեղծութեան լուստպատկերներու շարան մըն է հասնիլ, բայց այդ արտարին պճնագարդ մեր միայն, բաւական չէ առաջադրուած խորքին համապատասխան արդիւնք տպահովելու համար:

Ո'րքան ալ բարի կամեցողութիւններով օժտուն ըլլան խօսքերը բարոգիչին, չեն կրնար լոյս տալ թերահաւատին, չեն կրնար ս եւական գարթում յառաջանիլ ճետարբիբ հոգիներու մէջ, եւ յոյս ու հուտար շողակաթիլ անոնց վրայ:

Բարիկ

Ա. ԿԷՆՃԵԱՆ